

ԿՐՈՆԱԿԱՆ

## ԻՐԱԾ ՍԻՐՈՅ ՄԱՍԻՆ

ԵՐԱՆԵԼԻ ՅՈՎՀԱՆՆԵՍ ՎԱՐԴԱՊԵՏԻՆ ԿՈՂՄԻ ՏՅՈՒՎԾ

(Կը կարդացուի Աւագ Հինգշաբթի, Ունայուափի բնբագթին)

Աստուած սէր է, կ'ըսէ Որոտման որ-  
դին՝ Քրիստոսի սիրելի աշակերտը Յովհան-  
նէս, և ով որ սէր ունի՝ Աստուած անոր  
մէջ կը բնակի ու ինք՝ Աստուածոյ մէջ: Արդ,  
Եղբայրներ, լսեցէք և ըմբռնեցէք սիրոյ  
ճառին խմաստը: Ով որ կը սիրէ զԱստուած,  
կը սիրէ նաև իր եղբայրը: Վասնզի Աստու-  
ածոյ սէրը եղբօրը հանգէպ եղած սիրով կը  
յայտնուի: Եթէ մէկը չի սիրեր իր եղբայրը  
զոր կը տեսնէ, զԱստուած՝ զոր չի տես-  
նիր՝ ի՞նչպէս կրնայ սիրել: զԱստուած սի-  
րենիս յայտնի կ'ըլլայ անով՝ երբ սիրենք  
մեր եղբայրը հոգեռը և ո՛չ թէ մարմնաւոր  
սիրով. վասնզի հոգեռը և մարմնաւոր սէ-  
րերը կը տարբերին իրարմէ, ինչպէս պիտի  
տեսնենք քիչ մը անդին: Արդ, այն որ կը  
սիրէ՝ կը ճանչցուի Աստուածմէ և ինք կը  
ճանչնայ զԱստուած, ու այն որ իր եղբայրը  
չի սիրեր ցաւակցարաք՝ օտար է Աստուածմէ  
ու չի կրնար ընդունիլ աստուածային շնորհ-  
ները: Այն որ իր եղբայրը սուրբ սիրտով կը  
սիրէ՝ բնակարան կ'ըլլայ Աստուածոյ, ու իր  
մէջ կը բնակի Աստուած: Վասնզի նոյն  
ինքն/Տէրը սիրեց զմեզ, ու ճշտրութեան  
հոգին զրկեց բնակելու համար մեր մէջ,  
որպէսզի մեր իմանալի հոգին Աստուածոյ  
անիմանալի Հոգիին հետ լծորդուի սիրով:  
Ու ինչպէս անիկա սիրեց զմեզ, նոյնպէս  
կը պահանջէ որ մենք ալ սէր ունենանք  
իրարու հանդէպ: — Տէ՛ս թէ ո՛րքան հաշ-  
մարձակութիւն կուտայ սէրը Աստուածոյ մօտ  
որ Աստուածոյ նման կ'ընէ մարդը, ինչպէս  
որ Աստուած իր սիրովը մարդոց նմանե-  
ցաւ, և ցոյց տուաւ թէ մարդիկ ալ սիրով  
Աստուածոյ նման պիտի ըլլան: Վասնզի  
Աստուած ա՛յնքան սիրեց աշխարհս, որ  
մինչև իսկ իր միաձին որդին զրկեց աշ-  
խարհի քրկութեան համար: Ու մինք ալ

եթէ սիրենք զիբար, ինչպէս Աստուած սիրեց զմել, այն ատեն գոյութիւն չունենար սէրը խափանող չարը: Սիրող անձը յայտնի կ'ըլլայ մարդոց առջեւ ու կը ճանչցուի մարդոց մէ: — Այնպիսին մահացու մեղքէ չի վախնար, այլ Աստուածոյ սիրով զինուած՝ կը զիմազրաւէ բոլոր ահաւոր վտանգներուն: Ուր որ սէր կայ՝ այնտեղ երկիւղը գոյութիւն չունի. ինչպէս Յովհաննէս կ'ըսէ՝ երկիւղ չկայ սիրոյ մէջ, այլ կատարեալ սէրը հեռու կը վանէ երկիւղը, վասնզի տանջանքն է որ երկիւղ կ'ազգէ, խոկ սէրը՝ համարձակութիւն, և սիրով կը հաւածուի երկիւղը: Ուր որ կը բացակայի սէրը, հոն ներկայ է երկիւղը և մեծ ու ահաւոր զատաստանին օրը կորսուելու վախը: Խոկ սէրը աներկիւղ կ'ընէ մարդը ամէն տանջանքներէ: Սէր անոր կ'ըսիմ որ բալորովին հեռու է երկմառութենէ, ինչու որ երկմառութիւն և սէր միասին չեն կրնար բնակիլ: Ու հարկ է զիտանալ թէ սէրը ոչ միայն յաւիտենական կեանքին համար իր խաղաղութեան պտուղը կուտայ, այս այս աշխարհիս վրայ ալ հեռու կը հալածէ ամէն թշնամութիւնները՝ հախանձն ու ատելութիւնը, ոխակալութիւնն ու չարութիւնը, չարիխոսութիւնը և հայնոյութիւնը, տրատունջն ու բամբասանքը, հպարտութիւնն ու ամբարտաւանութիւնը, ու մանաւանդ ամէն չարիքներու մայրը եղող արծաթսիրութիւնն ու ագահութիւնը: Արդ, ո՛վ որ սէր ունի, հեռու կը կենայ այս ամէն չարիքներէն, և երկնային ապահով ու խաղաղաւէտ նաւահանգիստը կը հասնի բարեաւ: Ի՞նչ բան աւելի խաղաղական է քան սէրը, որ կ'աղատէ մարդը ամէն խռովութենէ ու աստուածահանճոյ գործեր կատարել կուտայ անոր: Սէրը բանալին է եր-

## ԱՐԴԱՐԸ ԵՒ ԱՐՄԱԿԵՆԻՆ

•

\*Արդարքի ուսպէս զարմաւենիս ծաղկիսցին»

(ԱՍԼՄՈՍ, ՀԲ. 13):

Արմաւենին հին ատեն Ահմական ցեղերու համար նույիրական ծառ մը կը համարուէք: Բարեկենացիներ, Ասպրեստանցիներ, Արդարքացիներ, Արաբներ և Հրեաներ կը յարգէին զայն մեծապէս: Այս ծառը կ'աճի չատ մը երկիրներու, ինչպէս նաև Ահմական ցեղերու բնակավայրերուն՝ եզիպտոսի, Պաղեստինի, Արդարիոյ, Միջագետքի և Արարիոյ մէջ: Բայտ Բարեկենի հին սովորութեան, առւներու վարձքը կը վճարուէք արմաւի բերքով, նոյնպէս աղքատներ ատով կը հատուցանէին իրենց պարտքը:

Հրեաներ Տաղաւարահարաց տօնին առթիւ ասոր տերեները կը գործածէին իրը նշան ուրախութեան (Գևտ. ԻՓ. 40, Նէմիա, Բ. 15): Տաճարին և սինակոկներու պատերուն վրայ արմաւի ծասին պատկերները կը գծէին: Հրէից դրամմերուն վրայ ալ նոյնիսկ այս ծասին պատկերը կը գըտնըւէք: Յայներ և Հռովմէացիներ յաղթութեան իրը նշան կը գործածէին այս ծառին սոսերն ու տերեները: Մակարայեցիներու օրով Հրեաները նաև սկսան գործածէլ զայն իրը նշան յաղթութեան:

Մաղկագարդի օրը, երբ Յիսուս պաշտօնապէս երաւաղէմ կը մտնէր, ժամանակի սովորութեան համեմատ, զինքը արմաւենին սոսերով դիմաւորեցին (Յովհ. 10:13):

ԺԲ. 13): Յարանութեան զիրքին մէջ արդարները երկինք կը մտնեն իրենց ձեռքին մէջ արմաւենիի ճիւղեր բռնած (Յայտ. Է. 9): Երիքով Յիսուսի ժամանակ արմաւենեաց քաղաք կը կոչուէք, քանզի արմաւի շատ ծառեր կային իր շուրջը (Բ. Օրինաց, ԼՂ. 3, Բ. Մնաց., Իլ. 15): Բայ Հրեայ պատմիչ Յովսէփոսի, Երիքովի մէջ իր օրով արմաւէն տեսակ մը մեղք կը պատրաստուէք իրը անուշեղէն:

Մահմետականութիւնը Ահմական ծագում ունի և այս իսկ պատճառաւ կը յարգէ այս ծառը: Բայց մահմետականները այս ծառին ճիւղերն ու տերեները հին ատեն կը գործածէին ոչ մէ ուրախութեան կամ յաղթութեան նշան իրրե, այլ սուզի արտայայտութիւն: Յուղարկաւորութեան ատեն զայն կը գործածէին, գերեզմաններու վրայ կը դնէին և գերեզմանաքարերու վրայ ալ երբեմն անոր պատկերը կը գծէին:

Մաղմուսերգուն, արմաւենիի և արդար մարգու յատկանիշներուն միջև իրարու նմանութիւններ գտած ըլլալուն՝ կ'արտայայտուի ու կ'ըսէ: «Արդարները արմաւենիի պէս պիտի ծաղկինու: Յիրաւի արմաւենին ունի կարգ մը յատկանիշներ՝ սրոնք արդար մարգոց կեանքը կը պատկերացնեն:

Ա. Արմաւի ծառը բանձրահասակ է. — Այս ծառին համար յունարէն Ֆօնիք բառը կը գործածուի՝ որ կը նշանակէ յարութիւն առնել, վեր ելլել, բարձրանալ, իսկ երայրէնի մէջ ասոր համապատասխանող դամար բառը կայ որ բարձրաբերձ իմաստը ունի: Բոկապէս արմաւենին բարձրէ, նոյն իսկ հարիւր սովք բարձրութիւն ունեցող

կինքի արքայութեան ու ճամբան է յաւիւտենական կեանքին: Սէրը Աստուծոյ որդիւներ կ'ընէ մարգիկը ու ժառանգորդներ երկինքի արքայութեան: Սէրը մեր ապականացու բնութիւնը անապական կ'ընէ և մահականացուները անմահութեան կը փոխէ: Սէրը երկրաւորները երկնային կ'ընէ և հոգեզէնները հրեղէն կը կազմէ: Արդ, ո՞վ կրնայ պատմել սիրոյ անչափելի մեծութիւնը, վասնզի անճառելի ու անպատմելի է սէրը. և ինչպէս անքննելի է Աստուծոյ անստեղծ բնութիւնը, նոյնպէս է նաև սի-

րոյ բնութիւնը: Ու ինչպէս որ անբաւէ Աստուծած, բայց նոյն ատեն մօտ է ամենուն, ու կը բնակի հեղերու և խսնարհներու մէջ և անոնց մէջ սրոնք կը գողան իր խօսքերէն, այնպէս ալ սէրը մօտ է ամէն անոնց որ կ'ուզին զայն, և կուզայ ու կը բնակի զինքը խսդրողներուն մէջ: Վասնզի սէրը կը սիրէ իր սիրելիները ու կ'ատէ իր ատելիները: Որոնք որ կը խնդրեն զայն՝ մօտ է անոնց աստուծապէս, ինչու որ Աստուծած սէր է և կամեցող սիրոյ սուրբ սրտով և անկիղծ հաւատքով: